

Փ Օ Ս Ն Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՆԴԻՍ ՇԱԲԱԹԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԲԱՐՈՅՑԱԿԱՆ ԵՒ ԱԶԴԱՅԻՆ

Թիւ 44

~~~ 1888 ~~~

Յունիս 48

### ԿՐՈՆԱԿԱՆ

#### ՃԱՇՈՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍ ՂՈՒԿԱՍՈՒ

Դ. 25—30:

« Արդարեւ առեմ ձեզ զի բազում այրիք էին յաւուրս Եղիացի ի մեջ խրայելի, յորժամ փակեցան Երկինք գերիս առև եւ զվեց ամիս, եւ եղեւ տվ մեծ ընդ ամենայն Երկիր : Եւ ոչ առ մի ի նոցանէ առաքեցաւ Եղիա, բայց միայն ի Սարեկիքա Միոնմասցոց՝ առ կին մի այլի » :

Տէր Յիսուս Հրէից կազդարարէ թէ ինչպէս ի հնումն Եղիայի օրհնութիւնը վայելեց հեթանոս կին մը, ինչպէս Եղիաէն բժշկեցաւ միայն Նէեման Ասորին, եւ նոյն խոկ Խորայելացի բրոտներէն եւ ոչ մին, թէ այս երկու օրինակներն բաւական ապացոյց են թէ Աստուած մարդիկն իրարմէ չը խորէր, այլ արժանաւորին կը չնորհէ իւր բարիք, ուստի Մեսմիայի թագաւորութեան օրհնութիւնն ու շնորհք նոցա պիտի հասնին, որք պիտի աշակերտին ճշմարտութեան, եւ այս ոչ թէ միայն իսրայէլի համար, այլ եւ հեթանոսաց (<sup>1</sup>) :

(<sup>1</sup>) Հին է այս եւ ոչ նոր, խոտել Աստուծոյ զնուայսն եւ ընտել զիեւանոսս . . . : Մրեցաւ Նէիման ջրովն Յուղանանու, եւ զնոյն բորսու-

Հրեայք որք Մեսիայի թագաւորութեան շնորհքն ու օրհնութիւն միայն իրենց համար կը կարծէին, եւ ոչ բնաւ ուրիշ ազգի, Հրեայք՝ տեսնելով որ մէկ կողմէն Յիսուս ինքզինք Մեսիայ կը հռչակէ եւ միւս կողմէն կը փակէ իսրայելի առջեւ Մեսիական արքայութեան դռները, այն աստիճան կատալեցան, որ անմիջապէս բռնեցին Յիսուսը, եւ քաղաքէն գուրս հանելով՝ առին տարին ի սրածայր գագաթ այն լեռան, որոց վրայ Նազարէթ շնուած էր, անտի վար նետելու համար Յիսուսը, այլ սակայն որովհետեւ Յիսուսի նահատակութեան ժամը հասած չէր, ուստի արծու նոյա ձեռնէն, բան մը՝ որ ուրիշ անգամներ եւս յետոյ պատահեցաւ Յիսուսի. Յովհ. Բ. 39: Ճ. 39:

Դ.

## ԱՌՍՁԻՆ ԿԻՒՐԱԿԵ ՅԱՐՈՒԹԵԱՆ

ԵՒ

## ՅԻՇԱՏԱԿ ԵԼԻԱ ՄԱՐԳԱՐԷՒ

Մովսէսէն յետոյ մարգարէից ամենէն ականաւորն, ամենէն ահարկուն, անաշառն ու խստաբարոյն էր Եղիսաւ թեզրացի էր հայրինեօք ի Գաղաադ: Սա իսրայելի մէջ կերեւի այնպիսի ժամանակ, երբ իսրայելի թագաւորն ու թագուհին — Աքաար եւ Յեզուսի մահաղ կուռքին անամօթար կերպապագէին, եւ կրեթէ բոլոր ժողո-

թիւն՝ զոր մերկացաւ նա, զգեցաւ Գէկի՝ աշակերտ եղիսէի: Այսպէս եւ հեթանոր մերկացան զմեղս եւ զանհաւատութիւն ի ջուրս աւազանին, եւ զնոյն զգեցան աշակերտն Մովսէսի, արդ՝ բա որում առ մարգարէսն սպացաւ խորհուրդ օսարանալոյն ուղղոցն իսրայելի եւ հաւատոցն հեթանոսոց ի ծեռն Այրեյն, որ զեղիս ընկալաւ, եւ ի ծեռն նէխմանայ Ասորուոյ, այսպէս եւ առ Տէրամբն մերով յայտնի ցուցաւ օրինակ փրկութեանն հեթանոսաց՝ Հարիւրապիտան եւ Քանանցեան: Վասն որոյ ասաց Տէր. «Եկեսցն յամնայն ծագաց նրգրի, եւ բազմեցին ընդ Աբրահամու, եւ որդիին արքայութեան ելցն ի խաւարն արտաքին»: Մատթ. Բ. 14:

ԻԳ. ՇՆՈՐՀԱԼԻ

վուրդն ի նոյն կստիպէին։ Ամբարշառութիւնը տիրած էր ի Սամարիա, մարգարէք եւ Աստուծոյ բողը հաւատարիմք դողահար՝ թաքթաքուր կամ փախտական էին, կարծես փայլակ մը էր Եղիա որ յանկարծ կընկնէր Աքաարին վրայ, աներկիւղ գուժելով. «Կենդանի է տէր Աստուծուած զօրութեանց, Աստուծուած Խրայելի, որուն առջեւը կեցայ, եթէ այսուհետեւ կաթիւ մը ցող կամ անձեւ լինի, բայց եթէ հրամանաւ իմ բերնի։» Եղիայի այս պատգամն ի կատաղի բարկութիւն գրգռեց Աքաարը։ Տիրեց ահուելի սովը, Եղիա Աստուծոյ հրամանաւ գնաց ի հեղեղատն Քոռաթու եւ հոն կը կերակրուէր ագռաւներէ։ Եւ որովհետեւ այն հեղեղատն եւս ցամքեցաւ, նորէն Աստուծոյ հրամանաւ գնաց ի Ասրեգթա, եւ երբ քաղաքէն ներս կը մտնէր, տեսաւ կին մը որ փայտ կը քաղէր, աղաղակից առ կինն։ «Քիչ մը ջուր տուր ինձ խմելու։» Կինը թէեւ հեթանոս, այլ սակայն պատրաստուեցաւ երթաւլ եւ ջուր բերել, որուն ետեւէն յարեց Եղիա. «Պատառ մը հաց եւս հետդ բերես։» Դարձաւ կինն ու ըսաւ. «Կենդանի է տէր Աստուծուած քո, եթէ հաց ունիմ, բայց եթէ խիստ քիչ ալիւր եւ իւղ, եւ ահա կը քաղեմ կրկուաներ, փայտի չոր կտորներ որ հաց եփեմ, որպէսզի ես ու զաւակներս ուտենք ու չմեռնինք։» Կը պատասխանէ Եղիա, «Քաջալերուէ, Եղիէ չուտով, միայն թէ նախ ինձ բեր հացէն կտոր մը, եւ ապա տուր տղայոցդ, որովհետեւ այսպէս կըսէ Խրայելի Տէրը. սափորէդ չպիտի պակսի ալիւրդ, եւ ոչ իւղդ, մինչեւ Տէրն անձրեւ չնորհէ երկրի։»

Եղիա այս կնոջ քով կը մնայ, որոյ որդին եւս օր մը հիւանդանալով կը մեռնի։ Այս կինն իւր սրտի ցաւէն կը գոչէ առ Եղիա։ «Եկար մտար յիմ տուն, մեղքս, ով մարդ Աստուծոյ, երեսին զարնելու համար. նա ահա մեռաւ տղեկս։» Եղիա ուզելով այդ բարի կնոջ հիւրասիրութիւնը վարձատրել, կազօթէ առ Աստուծուած ըսելով. «Տէր Աստուծուած իմ, գու որ գիտես թէ ես այս այրի կնիկն կը հիւրընկալուիմ, թող ապրի սորա զաւակը։» Կինը տեսնելով թէ որդին Եղիայի հրաշագործութեամբն յարութիւն առած է, կը փարի Եղիա-

յի ծունկերուն։ խոսառվանելով։ « Ահա արդ գիտացի, եթէ այր Աստուծոյ ես դու, եւ բան Տեառն ճշմարիտ է ի բերան քո » :

Առվու երրորդ ասարին Եղիա Արդիու հազարապետը գտնելով, կը զրուցէ։ « Գնա ըսէ թագաւորիդ, թէ ահա Եղիա ։ Արդիու կը պատասխանէ։ « Ես Բնչ մեղք ըրած եմ, որ կը մատնես զիս թագաւորին բարկութեան, որ աել չթողուց զքեզ փնտուելով։ Հիմա ես երթամ եւ լուր տամ, եւ ապա գամ զքեզ չգտնեմ, Աստուծոյ հոգին զքեզ ուրիշ տեղ մը տարած լինելուն համար, ոչ ապաքէն զիս պիտի ոպաննէ, զիս, որ ի ծածուկ այնքան բարիք ըրած եմ մարդարէից »։ Եղիա կը պնդէ։ Արդիու կերթայ առ Աքաար, որ կը փութայ ընդառաջ Եղիայի, եւ առաջին անգամ տեսնելուն պէս՝ Եղիայի կըսէ։ « Դու իցես խանգարիչն Խորայելի »։ Եղիա կը պատասխանէ։ « Ես չեմ Խորայելի խանգարիչը, գուն ես եւ քո տունն, որ թողլով ճշմարիտ Աստուածը, Բահաղիմեաց ետեւէն գնացիք։ Հրաման ըրէ որ բոլոր ժողովուրդը եւ քուրմերդ հաւաքուին ի լեառն կարմելոս։ Եթէ քուրմերուդ խօսքովը երկնքէն կրակ ի ծննէ եւ լափէ զոհը, թող Բահաղ հոչակուի ճշմարիտ Աստուած, իսկ եթէ իմ խօսքովս, Եհովան է ուրեմն ճշմարիտ Աստուած »։

Աքաար յանձնառու կը լինի, քուրմք եւ ժողովուրդք կը խռնի։ Աստուածապաշտից կողմէն միայն Եղիա կայ։ Քուրմք կսկսին աղօթել։ « Լսէ մեղ, Բահաղ, լսէ, »։ այլ սակայն ի զնւր։ Եղիա ծաղրելով կստիլէ։ « Ուժով ձայն հանեցէք, ճշեցէք, գուցէ Բահաղ ի զրօսանս կամ ի քուն է »։ Ի վերջոյ Եղիա երկոտասան քարեր առնելով սեղան կը կանգնէ, փայտեր կը գիզէ սեղանին վրայ, որոց վրայ կը զնէ ողջակէզը։ Բազկատարած կ'աղօթէ, եւ ահա երկնքէն կրակ կիջնէ։ Ժողովուրդն ահասարսամ՝ երեսի վրայ կընկնի գոչելով։ « Արդարեւ Տէր՝ նա է Աստուած, տէր նա է Աստուած »։ Եղիա ժողովրդեան դառնալով կը գոռայ։ « Բռնեցէք Բահաղի քուրմերը, որ սատակեմ չարաչար »։ Եղիայի այս կրաշքին անմիջապէս կը յաջորդէ յորդահոս անձրեւ։

Այլ սակայն Եղիա կը յուսահատի, աւետնելով որ այս

սքանչելի գործն եւս բաւական չեղաւ Խորայէլը յուղղութիւն բերելու, ապաստանեցաւ ի Քորեր՝ լեռուն Աստուծոյ, եւ ահա ձայն երկնքէն. «Հոս ի՞նչ բան ունիս, Եղիա»: Կը պատասխանէ Եղիա. «Տէր, Խորայէլ չարացաւ, սեղաններդ կոտրած, մարգարէներդ ջարդեց, Խորայէլի մէջ եւ ոչ մէկ աստուծապաշտ մնաց. ես միայն մնացած եմ, եւ զիս եւս ուզեցին բռնել եւ ջնջել երկրէս»:

— «Վար իջիր այդ լեռնէն, Խորայէլի մէջ մարդ չմնան. քենէ զատ տակաւին 7000 հոգիներ կան, որք Բահալի ծունր կրկնած չեն»:

Եղիա վերստին կը ներկայանայ Աքաարու, որ իւր կնոջ խորհրդով սպաննած էր Նաբովթ Եղրայելացին, եւ գրաւած էր նորո այգին: Եղիա թագաւորին կը գուժէ թէ «Հոն ուր շուները Նաբովթայ արիւնը լափեցին, հոն քո արիւնդ եւս պիտի լափեն, եւ կնոջդ մարմինն եւս շուները պիտի ուռեն»: Եղիայի այս մարգարէութիւն կատարեցաւ քիչ ժամանակէն: Եղիա երկիցս երկնաթափ կրակով այրելէ յետոյ այն երկու յիսուն խումբերն, որք եկած էին զինքը բռնելու եւ տանելու առ Ռոզիա, գնաց ապա եւ հիւանդ Ռոզիայի ըստ. «Անկողինէդ պիտի չենես, պիտի մեռանիս չարաչար, վասնզի Ակլարոնի ձանձիկ կուռքին դիմեցիր բժշկութեան համար»:

Սրտառուչ էր այն խօսակցութիւնն որ Եղաւ վերջին անգամ ընդ մէջ Եղիայի եւ Եղիսէի: Ի զուր Եղիա այլ եւ այլ պատճառներ կը հնարէ, որ Եղիսէ զինքն առանձին թողու, վերջապէս Եղիա ճարահասած կըսէ Եղիսէին. «Ի՞նչ կուզես ինչ»: — «Կուզեմ որ հոգիդ իմ վրաս հանգչի»: «Շատ աղէկ, կը պատասխանէ Եղիա, թող լինի այդպէս, եթէ վերանամ յերկինս»: ահա այս միջոցին հրեղէն կառքեր եւ երիվարներ կը յափշտակեն Եղիան, իսկ Եղիսէ ի վեր նայելով կաղաղակէ. «Հայր, հայր, կառքու Խորայէլի եւ հեծեալք նորա»: Եղիա Խորայէլի ոյժն էր, զօրութիւնն էր, ուստի նոյն ինքն Եղիա ցոյց առալու համար Եղիսէի, թէ իւր խոստման հաւատարիմ է, հաւատարիմ է նաեւ իւր սիրոյն, որ ունէր առ Խորայէլ, կը հանէ վերարկուն, կը պատուի եւ կը ձդէ Եղիսէի վրայ:

Եղիա Ս. Գրոց պատմութեան մէջ ինչպէս յանկարծ կերեւի եւ այսպէս յանկարծ կաներեւութանաց<sup>(1)</sup>։ Եղիա Մովսէսի հետ երեւեցաւ Առաքելոց Յիսուսի Պայծառակերպութեան պահուն եւ խօսեցաւ Փրկչին հետ ։ Յովհաննէս Մկըրտիչ օրինակ էր Եղիայի, զի բարուք եւ վարուք շատ նման էր Եղիայի<sup>(2)</sup>։ Եղիա կը թարգմանուի «Ենովա և Ասուած իմ»։ Ենովք եւ Եղիա կենդանի վկայ են թէ արդարոց մարմինն եւս հոգւոյ հետ առ Աստուած բարձրանալու եւ յաւիտեան ապրելու արժանի է, եւ այս պիտի լինի միայն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի Վաղիւ՝ որ Առաջին կիւրակչն է յարութեան, Հայաստանեայց Եկեղեցին ի ձաշուի կընթեռնու Եղիայի յերկինս վերանալոյ Ս. Գրոց պատմութիւնը։

Վաղիւ Առաջին պատկ. — Հարսանիք<sup>(3)</sup>։

Վաղիւ՝ օր ուխտի է Հայոց ի Դերջան, անդ ի վահս Մըրիլլ Ս. Թորոսի մեծահանդէս դուրս կը հանուի Լուսաւորչի խաչապատկ Մըրթիւր, եւ կը կատարուի Անդաստան եւ կը վենուն մատաղ. Թէքիւրապղի Հայք ժողովուրդ

(1) Կը կարծուի թէ կուտակրօնութեան այսինքն վասն արքայութեան Աստուծոյ ներքինիանալու, ամուրի ապրելու վարդապետութիւնն Եղիայէն կուկիս, ինչպէս նաև յանուն Աստուծոյ տոն ու տեղ ձգելով՝ Թափառական կենաց սկզբնաւորութիւնը, այլ այս կարծիք չունի այնքան հիմն, քանի որ Մելքիսեդեկ քահանայի կենանքն եւս Եղիայինէն տարբեր կեանք մը չէր։ Մելքիսեդեկ քահանայ եւս Մըրազան պատմութեան մէջ յանկարծ կերեւի եւ յանկարծ կաներեւութանայ, այսինքն անմահ կը մնայ բայ Առաքելոյն, թէ յայտնի չէ նորա «Ոչ սկիզբն աւուրց եւ ոչ կատարած կենաց. նմաննեալ Մրգոյ Աստուծոյ՝ կայ մնայ քահանայ մշտնշինաւոր»։ Եր. Է. 3 :

(2) Տօնացոյցը կը գրեն «Առաջին Կիւրակչ յարութեան»։ իսկ Օրացոյցն կը զնէ իր յաւելուած. «Եւ յիշատակ յարութեանն Եղիայի»։

(3) Հայոց հարսներ, Զատկուան յիսուն օրը իրենց ծննդաց տունը կերթան մնալու, հրաժարելով ամուսնական կենակցութենէ, եւ վաղիւ կը վերադառնան առ փեսայս, առաջնորդութեամբ փեսայի ազգական հրաւրակաց։ Թէ այս Յինանց, թէ Կիրակամի եւ թէ Պահքի բարոց զիշերաց մէց առագաստը սուրբ են։ Ո՞վ բարդականի սուրբ աւանդութիւն, կանոն ողջպահիկ, որ հաստատուած է յիսաւնեւու համար հոգեւոր ուրախութիւն, եւ ոչ հոգեւոր սպոյ մէջ բնու իսկ մարմնահամոյ կիրք զգայական։

են այս վանուց. եւ կին թէքիրասալցիք ամէն տարի կերթա-  
յին յուխա: Սյս վանք Լուսաւորչաչէն է, զի կը պատ-  
մուի թէ երբ Լուսաւորիչ երիզայէն կը տարուէր ի Խոր-վի-  
րապ, իշխանիկն թէոդորոս կը հաւատայ Քրիստոսի եւ կը  
նահատակուի ի ձեռն իւր անագործյն հօր: Սպա Լուսաւորիչ  
երբ Կեսարիայէն կը դաւնայ եւ կը հասնի ի Դերջան, վանք  
կը հիմնէ թէոդորոսի գերեզմանին վրայ, որ առաջին պատուղն  
էր իւր երկանց, ինչզի՞ս Սանդուխտ՝ Թադէոսի: Ի տօնա-  
ցուցի չյիշատակուիր այս Սուրբ, այլ սակայն սրտեր, որ կը  
տրոփեն ի սէր նահատակաց ճշմարտութեան, ամէն տարի կը  
տօնեն այս Սուրբը, որ պատկառելին է իւր չնորհօքն ոչ  
թէ միայն յաշո Հայոց այլեւ Քրդաց:

Վ.

### ՇԱԲԱԹԱԿԱՆ ՏՕՆՔ

Երկուշաբքի. — Տօն սրբոց կուսանացն ՀՈՒՓՍԻՄԵԱՆՑ.  
եւ Երեխշաբքի. — ԳԱՅԻԱՆԵԱՆՑ: Սոքա կոյսեր էին Հռով-  
մէն փախստական ի Հայոց, որք եւ նահատակեցան հրամանաւ  
Տրգատ թագաւորի ի Վաղարշապատ :

Հինգշաբքի. — Տօն սրբոց ՅՈՎՀԱՆՆՈՒ Կարապետի եւ  
Ա.Թ.Ն.Ա.Կ.Ի.Ն.Ե.Ա.Ց Եպիսկոպոսի ի յիշատակ փոխագրութեան  
Նշխարաց սոցա ի Հայաստան ի ձեռն սրբոյն Գրիգորի Լու-  
սաւորչի: Աթանագինէ Սեբաստացի էր, Դիսկղետիանոս կայ-  
սեր հալածանաց ժամանակ նահատակեցաւ իւր տասն աշա-  
կերտներով դաւանելով թէ « Մեք Քրիստոնեայ եմք ծնեալ  
եւ ոնեալ հաւատովք, եւ ես եմ վաթսուն ամաց. քսան ամ  
Եսլիսկոպոս եմ, եւ այլ հաւամաք պաշտել ոչ կարեմք, որպէս  
եմք Քրիստոնեայք, Քրիստոնեայ մեռանիմք »: Հայոց քուրմք  
մշելով կեթանոսական վերջին յուսահատ պատերազմն ընդգէմ  
Քրիստոնէութեան, որախողխող կը սատակին եւ քրիստոնէա-  
կան յաղթական դրօշն առաջին անգամ՝ կը ծածանի ի Տա-  
րոն, ուր կը հիմնուի Մշոյ Սուլթան Ս. Կարապետի վանքը:

Շաբքաթ. — Տօն սրբոց հօրն մերայ ԳՐԵԿՈԲԻ Լուսաւորչին  
ի յիշատակ ելին նորա ի Վիրապէն եւ լուսաւորելց զազգն  
Հայոց ի ճշմարիտ կրօնս Քրիստոնէութեան <sup>(1)</sup>: Վ.

(1) Հայոց Սուրբերու վրայ պիտի գրուի ի պատեհ ժամանակի:

## ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ

### ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

(Տեսի ի Թիւ 6 Խոսնակի)

Տանս աշխատրհի ամենաբռւեստ ճարտարապետը՝ ըստ ո-  
րում կարող է յայտնութիւններ ընել մարդոյն, հաճեցաւ  
իւր յայտնութեանց չնորհիւ սրբացնել զմարդն բարոյապէս  
եւ ածել զանի ուղղութեանց շառվին մէջ, որպէս զի իւր բա-  
նական հոգւոյն պատշաճ պայմանով ասլրի աշխարհի մէջ եւ  
ոչ իբրեւ անաստև անբան, որ բնազդմանց ներշնչումներու  
մէջ կարէ փնտուել իւր ապրելու կերպը եւ եղանակը. Մարդն  
ոչ միայն ՚ի հնումն, այլեւ այժմ եւս իւր առանձինն կարո-  
ղութեամբ չէ բաւական երբէք ըստ արժանւոյն ճանաչել  
զԱստուած, պաշտել զանի, եւ նորա օրինաց տրամադրու-  
թեանց համակերպիւ յորս բացարձակապէս կ'առնուուի նորա  
կամքը, կամք մի՝ որոյ կատարման մէջ է միայն մարդ արա-  
րածի բարոյապէս սրբացումը՝ որ ազնուացնելով զանի զօրա-  
վիդ կ'լինի նմա հոգեպէս միանալու անհուն բարւոյն, ան-  
հուն արդարոյն, անհուն սրբոյն հետ՝ որ է Աստուած:

Տիեզերաց ամենազօր Հաստիչը շինեց զմարդ ՚ի հոգւոյ եւ  
՚ի մարմայ, ուրեմն մարդն հոգեւոր եւ մարմնաւոր գոյա-  
ցութիւն մի ըլլալով, ընդունակ է միշտ ինչպէս մարմնաւոր՝  
նոյնալիս եւ հոգեւոր տպաւորութեանց, հետեւաբսր ունի  
տրամադրութիւններ՝ հոգեւորապէս կամ զգալի նշանաց մի-  
ջոցաւ, յայտնութիւններ ընդունելու յԱստուծոյ. յայտնու-  
թիւններ՝ որք հոգւով եւ զգայնութեամբ կ'բարձրացնեն  
զանի եւ կ'առաջնորդեն ՚ի ճշմարիտ կրօնս, որ մարդկային  
կենցաղի բարոյական սահմանը կ'գծէ. այս իսկ է ճշմարիտ  
աստուածանօթութիւն :

Ո՞նվիճելի իմն եղանակաւ, հնարաւոր են այն ամեն ճըշ-  
մարտութիւնք՝ զսրս Աստուած հաճեցաւ յայտնութեանց մի-

ջոցաւ ծանօթացնել մարդոյն, զի ինքն իրը հոգի ամենամաքուր կարող է ներշնչել մեր հոգւոց բնականապէս եւ բնագանցապէս (métaphysique), եւ ըստ որում ինքն է միակ տէր եւ միակ իշխան իմանալի եւ նիւթական աշխարհիս, այլեւայլ միջոցներով ազդեց 'ի հոգիս մարդկան, որտէս զի գերբնական լուսով բանալով մեր մտքերը, արամադիր ընէ ընդունելու՝ իւր յայտնութեանց միջցաւ ուանդած ճշմարտութիւնները, որոց մէջ որոշակի կ'փայլի իւր կամքը, եւ որոյ առջեւ մարդկային իմաստութիւնը վեհ պատկառանօք տեղի տուաւ 'ի հնումն, եւ այսօր եւս տեղի տալ պարտի։ Գերահանձարն Արխտոտու, աշակերտ Պղատոնի, հիմնադիր Պերիպատիկեան աղանդոյն, Քսենոկրատէս եւ հետեւողք նոցին. մեծահատմաւն Պղոտինոս, Յամբղիկոս, Պորփիրոս եւ Արքիկեցին Ապուլչոս թէեւ իրենց ժամանակին երեւելի անձնաւորութիւնքն էին, եւ որ աւելին է ոչ նուազ առաքինութեանց օրինակներ տուին սոքա յանձինս իւրեանց, այլ բազմաստուածեան պաշտելութեան մէջ չխորշեցան գից պաշտօն մատուցանելէ, վասնզի սոքա ինչ որ ուսան եւ ուսուցին, մարդկային իմաստուիրութեան անձուկ շրջանակի սահմանէն անդր չէր անցներ, հետեւաբար չէին կարող ոչ զինքեանս եւ ոչ իրենց հետեւող ժողովրդականութիւնը առաջնորդել 'ի ճշմարիտ կրօնս Աստուածպաշտութեան։

Յուսկ ուրեմն հաճեցաւ Աստուած զգալապէս ներշնչել յԱբրահամ եւ ի նահատեաս, յետոյ 'ի Մովսէս. իոկ բնագանցապէս ներշնչեց մարգարէից, որոց յայտնութեանց մէջ տիեզերաց Տէրը կ'խօսի, կ'յայտնէ իւր կամքը, կ'կոչէ զհինն իսրայէլ յերկրագագութիւն եհովային։

Յայտնութեանց իսկութիւնը բացայայտ կ'առանուի Քրիստոսի մարմնառութեան գաղտնեաց եւ Առաքելոց ախեղերական քարոզութեանց մէջ, զորմէ ընդ երկար գրել կ'խոստանամ, եթէ Տէր կամեսցի։

## ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Ճշմարտութիւններ կան , որք անվիճելի են , մանաւանդ այն ճշմարտութիւնք , որք ազգի մը պատմական կեանքին կը վերաբերին , որոց հաստատութեան համար ամենեւին պէտք չկայ երկար-բարակ քննադառութեանց : Այս ճշմարտութեանց կարգէն է Հայաստանեայց եկեղեցւոյ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ , բան մը՝ որ աւաղ , նոյն խակ մերայիններէ այնքան չէ լուսաբանուած , որքան պէտք է : Մեք որ մեր հայրենի երկրին գրեթէ բոլոր վանքերը ըրջագայած եւ հետազօտած եմք այնպիսի Յիշատակարաններ , որոց մէջ առաջին տեղ կը բռնեն ձառընտիրք , հաստատապէս կը հաւաստեն թէ Հայք ամէն ատեն եւ ամէն աել ՄԻԱԿ Խոպատակ ունեցած են , այն է պահպանել իրենց եկեղեցւոյն անկախութիւնը : Զէ եղած ժամանակ մը , որ ընդհանուր ազգն իւր այս նպատակը լքած լինի : Բայց որովհետեւ այս օրեւո ճիգեր կը տեսնուին թէ Հայք այս կամ այն եկեղեցական բարձրագոյն աթոռներու , այն է Կոստանդնուպոլսոյ այսինքն Յունաց եւ կամ Հռովմայ այսինքն Լատինաց , գերագահութիւնն երթեւն ընդունած են , ուրեմն կարժէ որ Խոսնակ կարճաւոտ իմն պատմական տեսութիւն մը հրատարակէ յանուն ճշմարտութեան եւ ի շինութիւն Հայ քրիստոնեայ մոքերու :

Քրիստոնէական եկեղեցին մի էր ի սկզբան անդ մինչեւ ցժողովն Նիկիոյ , ոչ ամեռներու գերագահութեան եւ ոչ ազգերու խարսութեան խնդիր կար : Եղրայրութիւն եւ հաւասարութիւնն էր Քրիստոնէական կրօնի նշանաբանը : Երբ Նիկիոյ ժողովը գումարեցաւ , եւ կոստանդիանոսէն Գրիգոր Լուսուորիչ եւ Տրդատ հրաւէր ստացան գալ եւ ժողովոյ մասնակցիլ , ՄԵՐԺԵՑՅԱՆ . վասնզի այդ ժողովն որ Տիեզերական անունն ունէր , իսկապէս տեղական էր , այսինքն Հռովմէական կայսրութեան հպատակով եպիսկոպոսաց ժողով էր : Գրիգոր Լուսուորիչ մերժեց , վասնզի այդ ժողովոյ մասնակցելու համար եթէ ինքնին երթար , այն ժամանակ միւս հասարակ եպիսկոպոսաց , որք գտաւասի մը կամ սոսկ քաղաքի

մը եպիսկոպոսներ էին, պարզ ձայնը պիտի ունենար, մինչդեռ ինքն այնպիսի մէկն էր, որ ունէր իւր իրաւասութեան ներքեւ 200 էն աւելի եպիսկոպոսներ։ Միթէ Լուսաւորիչ Մծբնայ կամ Նիկոմիդիոց պէս սոսկական քաղաքի կամ գաւառի եպիսկոպոսներէն էր. — Ոչ : Նոյնպէս Լուսաւորիչ ցոյց տալու համար թէ Հայաստանեայց եկեղեցին իբրեւ հարազատ ծնունդ Առաքելական, հոգատակող չէ ո եւ է աթոռոյ, Նիկիոյ հանգանակն, ոչ միայն նոյնութեամբ չընդունեց, այլեւ ՍրբՈԳԹիՑ եւ ՅՈՒԽԵԱՅՈՒԾ մը եւս կցեց, իբրեւ յուշարար այն հանգանակին, որ Քրիստոսէն էր արտաստանուածեւ ցայնժամ Ընդհանրական եկեղեցին ընդգրկած էր, այն էր «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ» : Լուսաւորչի յաւելուածն էր «Իսկ մեք վառաւորեացուին, ԽՍԿ բառն անհաւանութեան նշան է, որպէս յայտ է նոյցա, որք ճշմարտութեան են հաւատացող» : Հայաստանեայց եկեղեցւոյ անկախութեանն ի պահպանութիւն այս նշանաւոր Հայրապետն, Հայոց օրհնեալ ազգին այս ՄԵՇ մարդն ուրիշ բան մ'ալ ըրաւ, ԽԶԵՑ իւր յարաբերութեան կապն, որ ունէր յատուկ դաշնագլուխ կեսարիոյ աթոռին հետ։ Որովհետեւ իյոսրովի եւ Տրդափի հալածանաց երեսէն Հայաստանի մէջ եպիսկոպոս չէր մնացած, եւ միայն Փոքր-Հայոց կեսարիա քաղաքին մէջ կար Եպիսկոպոս Ղեւոնդ անուն, և որովհետեւ այդ քաղաքն եւս աթոռ էր Թադէս առաքելոյ, Լուսաւորիչ այդ աթոռէն ձեռնադրեցաւ ի կաթողիկոս ամենայն Հայոց, դաշն գնելով, որ ի յիշատակ այս մեծ քրիստոնէական յաղթանակի, այն է լուսաւորութեան Հայոց ի Քրիստոս, Հայ կաթողիկոսներ կեսարիայէն առնուն ձեռնադրութիւն։ Լուսաւորիչ աեսնելով որ Նիկիոյ ժողովոյ մէջ կեսարիա իբրեւ հասարակ գաւառի կամ քաղաքի եպիսկոպոսական աթոռոյ կարգն անցաւ, եւ Ղեւոնդ համակերպեցաւ, ուստի այլ եւս առ ոչինչ համարեց կեսարիոյ հետ ունեցած դաշնագիրն, եւ անձամբ անձին ամենայն Հայոց կաթողիկոս ձեռնադրեց իւր որդին Արքիստակէս :

Սյսպէս մինչեւ ցՄԵԾՆ Ներսէս միւս բոլոր կաթողիկոսներ ազգին եպիսկոպոսներէն առին ձեռնադրութիւն եւ ոչ

կեսարիայէն։ Միայն թէ ներսէս որ քաղաքական մեծ նպատակներ ունէր, որոց վրայ խօսին աւելորդ է, իւր ձեռնադրութիւնն կեսարիայէն առնուլ հԱՐԿ դատեց, վերջին անգամ, վասնզի այնու կետեւ ազգային ժողովով կանոնադրեցաւ որ Հայ կաթողիկոսք ազգային եպիսկոպոսներէ ձեռնադրուին։ Արդ՝ կուսաւորիչ որ այնքան ԽԹՈՒՏ վարուած էր ընդդէմ նիկոյ ժաղովոյն եւ ներսէս որ այնքան ՀՊՈՒՏ վարուած էր կեսարիոյ աթոռին դէմ, որոց այս ընթացքին նկատմամբ ԵԲԲԱՔ բողոքոյ ձայն մը լսուած չէ ոչ Յունական եւ ոչ Լատինական գերագոյն համարուած աթոռներէ, կարելի՞ է, մտքի հաւանութեան արժան է թէ սոքա Հայաստանեայց եկեղեցւոյ անկախութիւն ըսուած բանն անտեսեցին. — Ոչ ջոյց տալու համար թէ ի հնումն Հայոց եկեղեցւոյ անկատ խութիւնն երբէք խնդիր չէ եղած, օրինակ մը բաւական է։ Սահակ Պարթեւ կը մտնէ այն Հայ գաւառներ, որք Բիւզանդեան կայսրութեան հպատակ էին, հոն Հայ լեզուն ու գիրը ծաւալելու համար գժուարութեանց կը հանդիսի եւ կստիպուի թղթակցիւ Բիւզանդիոնի կայսեր եւ Պատրիարքի հետ։ Այս թղթակցութեանց մէջ ամենեւին խօսք չկայ ի մասին այս կամ այն աթոռոյ նախադասութեան, այլ ընդհակառակն Յունաց պատրիարքն ԱԹՈՒԱԿԻՑ կանուանէ Հայոց կաթողիկոսը։ Աւասիկ պատճէնն նոյն թղթոց։

Թուղթ Սահակայ առ Ատտիկոս։

« Սահակ Եպիսկոպոս Հայոց, վարդապետ մեր Ատտիկոս Եպիսկոպոս աշխարհամուտ դրանք, օրհնութեամբ ողջոյն։

Յուսացեալ ի ձեր սրբութիւնդ առաքեցի զուսուցող մերոյ աշխարհիս Մեսրովալ եւ զթոռն իմ վարդան, որպէս զի ի լսել քո ի գոցանէ զաղէտու նեղութեան մերոյ՝ բարեխուսեալ առ մեծի թագաւորիդ օգնեսցես մեզ, որպէս արդարեւ եղբայր սիրելի։ Ողջ լեր»։

Թուղթ Ատտիկեայ առ Սահակ։

« Ատտիկոս, ինքնագլուխ Եպիսկոպոս կոստանդնուպոլսի, Եղբօր սիրելոյ եւ աթոռակցի Սահակայ Եպիսկոպոսի Հայոց, ի Տէր խնդակալ։

Բազում գոհութիւն Ատտուծոյ մատուցանեմք յաղագո քո

բարեհամբաւութեանդ ի մէջ այդպիսի բարբարոս ազգի, այլ ազատ ի մեղադրանաց ոչ թողումք, որ ոչ կանխաւ յիշատակեցեր զսիրելութիւն Դրիգորի եւ Ներսիսի երանելեաց քոց հարց, եւ առաւել ընդ այս զարմանամք, եթէ զիստի թողեր զաղբիւրն եկեղեցւոյ զհայր մեր սուրբ Յովհաննէս, որ ոչ միայն տիեզերական մայրագաղաքիս, այլ սովաւ եւ ամենայն Քրիստոնեայք եւ ընդհանուր աշխարհ ի նմանէ վարդապետեալ ուսանի, ուստի եւ ՈՍԿԻ ԲԵՐԱՆ կոչեցին զնա: Եւ ձեր զանց զնովաւ արարեալ կամեցայք ի սահանական ջրոց զիսփաք ծարաւոյն յագեցուցանել, մինչեւ Ամենակալին տեսեալ զսնոտի աշխատութիւնն բղիսեաց ի ձեզ զշնորհս Հոգւոյն, ընդ որ այժմ ուրախ եմք . . . . »

Ստատիկոս առասիկ կը մեղադրէ Սահակ Կաթողիկոսն ոչ թէ նախագահական իրաւասութեան համար, այլ թէ հայկական գրոց գիւտին համար ինչո՞ւ Հայք չեն գիմեր առ Յոյնս, մանաւանդ առ Յովհան Ոսկեբերան Հայրապետ:

Այս տեսակ թղթակցութիւնք բաւական կան, եւ երբէք եւ ոչ մէկ ժամանակ Բիւզանդիսնի Պատրիարքունք, որքան որ ի հաւատալիս միաբանակցութեան առաջարկներ ըրած են առ Հայս, այլ սակայն Հայտառանեաց եկեղեցւոյ անկախութիւնն երբէք խնդրոյ նիւթ ըրած չեն, իսկ Հայք Հռովմայ հետ Երիշք չեն ունեցած յարաբերութիւն, մինչեւ ցժամանակ Խաչակրաց կամ հաստատութեանն Հայոց վերջին թագաւորութեան ի Կիլիկիա:

Հայաստանեաց եկեղեցւոյ անկախութեան վաւնդող առաջին խօսքն ուղղուած է Բիւզանդիսնէն առ Ներսէս Շնորհալի, այն է թէ Հայ Կաթողիկոսունք անուանուին Կայսերական ընտրութեամբ եւ հաւանութեամբ, այլ սակայն Հայոց ազգն որովհեաւել բնաւ օտարէ ընտրուած Կաթողիկոս չը ընդունած, եւ այդպիսի բան մը անլուր էր իրեն համար, ուստի Բիւզանդիսնի այդ առաջարկն անլսելի մնաց, եւ միաբանակցութեան ո եւ է առաջարկներ որք յետոյ եւ Հռովմայ աթոռէն եւս սկսան տեղալ, մերժուեցան :

Կը խոստովանիմք թէ եղած են Կիլիկիոյ եւ Էջմիածնի յետին Կաթողիկոսներ, որք առ սէր քաղաքական ազգային

շահուց, պէտք ունեցած էին Հռովմայ աթոռին հետ թըղթակցին, խոչոր խոչոր ածականներ տալով, ինչպէս միեւնոյն պարագայից մէջ մինչեւ իսկ Ներսէս Շնորհալի, Բիւզանդիոնի Պատրիարքութեան նախաթոռութիւնն եւս յիշած է, այլ սակայն Կաթողիկոսաց այս գործն՝ արդիւնք էր ազգին դառնաղէտ վիճակին, զոր Կաթողիկոսունք դարձանել կը կարծէին Եւրոպիոյ կամ Յիւզանդիոնի Քրիստոնեայ տէրութեանց ձեռամբ, ուստի խոնարհեցան մինչեւ ի կեղծաւորութիւն։ Բան մը որ նոյն իսկ այն Առաքեալն եւս Պետրոս, որոյ անուամբ կը պարծի Հռովմ, ի հարկին կեղծաւորած էր, եւ այս կեղծաւորութիւն Պօղոս եւս պարսաւանօք իմն կը յիշատակէ թէ « Բառնաբաս անդամ խոնարհեցաւ ի նոցա (Պետրոսի եւ Քրիստոնեայ Հրէից) կեղծաւորութիւն »։

Կաթողիկոսի մը ձայնին վրայ հաստատուած չէ Հայաստանեայց Եկեղեցին, Կաթողիկոս մը ըստ Վարդապետութեան Հայ Եկեղեցւոյ սխալական է. ԱՆՍԻՈԼՆ Եկեղեցին է։ Այս Եկեղեցին թէ իւր վարչական կազմակերպութեան եւ թէ վարդապետութեանց մէջ տարբեր է միւս Եկեղեցիներէն։

Ուրեմն ի պատմութենէ անստի յայտ է թէ Հայոց Եկեղեցին ԱՆԿՈՆ է ցարդ եւ անկախ պիտի մնայ յաւիտեան, եւ թէ Հայոց օրհնեալ Ազգն ամէն բանէ աւելի իւր Եկեղեցւոյն անկախութեան նախանձախոնդիր է. թող լոեն ուրեմն չարամիտ բերաններ եւ թող լսեն այն նշանաւոր եւ փառաւոր յայտարարութիւնն, զոր Հայք ըրած ունին ամէն ժամանակ, երբ Հաւատոյ եւ Եկեղեցւոյ անկախութեան վտանգ տեսած են, յայտարարութիւն, զոր ուղղեցին աշխարհի ամենասուկալի եւ ամբարիչու թագաւորի մը.

« Ամենայն ինչք եւ ստացուածք մեր ի ձեռս քո եւ մարմինք մեր առաջի քո կան, ըստ կամաց քոց արա զինչ եւ կամիս։ Եթէ սովին հաւատովք թողուս, ոչ յերկրի այլ տէր փոխանուկեմք ընդ քեզ եւ ոչ յերկինս այլ Աստուած փոխանակեմք ընդ Յիսուսի Քրիստոսի, որ չիք այլ Աստուած՝ բաց ի նմանէ »։

## Ա Զ Գ Ա Յ Տ Ի Ւ

---

Հինգչարթի ի Պատրիարքարան հասաւ Ամեն . Տ . Յարութիւն Ա . Պատրիարքի Երուսաղեմի Ա . Աթոռոյ Պատրիարքութիւնը վաւերացնող արքունական հրավարտակն , ուստի երեկ նորին սրբազնութիւն գնաց առ Բ . Դուռն առ Մեծ-Եպարքուն եւ առ նախարարութիւն ջերմագին շնորհակալութիւն յայտնելու համար :

Նոյն օրը օրը դարձեալ Բ . Դունէն գիր մը հասնելով առ Ա . Պատրիարքն Երուսաղեմի Տ . Յարութիւն Ա . Արքեպիսկոպոս , կը հրամացիք Ազգ . Կեդր . Վարչութեան իյասն ժողովն ի նիստ հրաւիրել Պատրիարքական Տեղապահի ընտրութեան համար :

Խառն ժողովն պիտի գումարի յառաջիկաց Երկուչարթի ի ժամ 5 յԱզգ . Պատրիարքարանի :

Չորեքշարթի օր գումարուած իյասն ժողովն զբաղեցաւ Առաջնորդական վիճակաց վերակազմութեան եւ ի գտւառս Հովուական այցելութեան խնդիրներով ժողովն լսելով թէ Հովուական այցելութեան խնդիրն ամենայն Հայոց հայրապետական աթոռոյ եւս մտածութեան առարկայ դարձած է , ինչպէս տեսնուեցաւ Արարածն առնուած եւ անցած շաբաթ օր Խոսնակի մէջ հրամարակուած նուիրակութիւն վերնագրով յօդուածէն , արժան գատեց սպասել Վեհ . Կաթողիկոսի հրահանգաց կամ հրամանաց :

Նոյնակո ժողովն կարգեց Պատր . Փոխանորդ Տ . Դրիգորիս Եպիփակ . Ալէաթձեան Տիգրանակերտի եւ Առաջնորդական աեղապահ Տ . Թագէոս Վր . Վանայ , Տ . Բարթողիմէոս Վր . Երիզայի , Տ . Խոսհակ Վր . Գաղապահ համար :

Իսկ առաջնորդական ընտրելեաց ցանկ զրկուեցաւ ի Մուշ եւ ի Ռոտոսթօ : Վերջնոյն առաջնորդ Տ . Ներսէս Եպիփակապահ առ ծերութեան հրաժարած լինելուն համար կը մեկնի այս օրերս յԵրուսաղէմ , որոյ արժանընտիր միաբաներէն է :

Դրուեցաւ ի Բաղէշ առ Տ. Մեսրովալ վր. Մոկացեան, որ  
Տեղապահական պաշտօնը շարունակէ, իսկ մերժուեցաւ Սը-  
ղերդի Ազգ. Վարչութեան խնդրագիրն ի մասին վերահաս-  
տութեան տեղապահական պաշտօնի Տ. Արիստակէս վր. ի  
Տէր Սարգսեանց :

Նոյն օր գումարուած կրօն. Ժողովն որոշեց որ այսուհե-  
տեւ ասու քահանայ չձեռնադրուին այն տիրացուներ, որք  
ունին Եպիսկոպոս առաջնորդ :

Գոհութեամբ եւ օրհնութեամբ կը ծանուցանեմք, թէ  
Վսեմ. Տատեան Վահրամ Պէյ հաճեցաւ նուիրել աղքատ  
երկու գաւառի Խոսնակ :

Վ.

---

### ԽՕՍԿԵԱՆ Կը նրատարակուի ամէն Շարար օր :

**Տարեկան** զինն է **30** դրու. **Խռամնեայն** **10** դրու. **Հատը** **20** փր :  
Գիւղացի բահանայից **Տարեկան** բաժանորդացինն է **10** դրու :

Վճարմոնն կանխիկ են, դրօւմարութք եւս կ'թնութուի :

**Բաժանորդագրութեան** համար դիմել առ Գանձապետն Խոսնակի  
Տ. Յովսէփ Վ. Այլիազեան

Քարողիչ ի Հալարիա

Հանդիսիս վերաբերեալ գրութիւնն ուղղել, Առ

**Խմբագրութիւն** Խոսնակ Հանդիսի

ի ՊԱՏՐԻԱՐԿԱՐԱՆ ՀԱՅՈՑ, ԳՈՒՄԳԱԲՈՒ

Հ ՐԱ Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ

Վարչական Խորհրդոյն Կրօնական ժողովոյ  
ՏՆՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՄԻՒ. ԴԻՄԱԲՍԵԱՆ

Կ. Պ Ո Լ Ի Ո

Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Գ. Պ Ա Ղ Տ Ա Ս Լ Ե Ա Ն

Համագնքար, Յակոբան խան, Թիւ 10, 11, 12, 13

معارف عمومية نظارات جليلة سلك رخصبيه طبع أولانشدر